

**ՀԵԹԱՆՈՍՈՒԹԻՒՆ  
ԵՒ  
ՔՐԻՍՏՈՆԷՈՒԹԻՒՆ**

Հերանոսուրիւնը բնուրեան յայտնուրիւններ էին քաղաղրուած մարմնական ցանկայարոյց մղումներով։ Հերանոսուրեան մէջ՝ փիլխոփան էր կատարեալը, քանականուրեամբ թելադրուրեամբ գծուած ուղին, իսկ Քրիստոնէուրեան մէջ «Գերրնական»ը հաւատքով եւ սիրով լցցուած (Բարի Սամարացին) այլացեղ եւ այլադաւան։

Ոչ-քրիստոնէական կրօններու անուանումը քրիստոնէական աստուածարանուրեան եւ զրականուրեան մէջ, զանոնք բարբարոս կամ վայրենի նկատել չի նշանակեր։ Հերանոսուրեան սկիզբը քաղուած է խոր հնուրեան մէջ։

Հարաւային Ամերիկայի Ազգէք ազգը 20,000 մարդկային սիրտ զոհեց իրենց տաճարի նուիրագործումին համար։ Սոյն տաճարին նուիրագործումին համար արդարացուց պատերազմը, որ գերեվարեն ուրիշ ազգերը եւ զանոնք զոհագործեն իրենց տաճարին նաւակատիին։

Հերանոսուրեան մէջ զօրեղ էր «Խսականուրիւնը»։ Յոյնին (հերանոսի) համար ամեանօթ էր մարդասիրուրիւնը։ Պատուոյ եւ յարգանքի արժանի էր միայն յոյնը, միւս ազգերը «քարրարոս» կը կոչուէին։ Հռոմայցին կոչուած էր նուանելու բոլոր միւս ազգերը։

Հրեայ ժողովուրդն ալ բոլոր հերանոս ժողովուրդները պիղծ եւ ատելի կը սեպէր։

Նաւում մարգարէն եւս, Քրիստոսի մարդեղուրենէն 612 տարի առաջ իր ներշնչուած քանաստեղծուրեան մէջ ցոյց կու տայ Աստուծոյ վեհափառուրիւնը ըսելով. «Եհովանախանձոտ ու վրէժինդիր Աստուած է. Եհովա վրէժ առնող ու բարկուրեան տէր է. Եհովա իր հակառակորդներէն վրէժ կ'առնէ ու իր բշնամիներուն դէմ ով կը պահէ» (Նաւ. Ա. 2):

Յեսու մարգարէն. «Ու բոլոր քաղաքին մէջ եղողները՝ այր եւ կին, երիտասարդ եւ ծեր, արջառ, ոչխար եւ էշ սուրի բերնէ անցընելով կորսնցուցին։ Ու քաղաքը եւ բոլոր անոր մէջ եղածը կրակով այրեցին, միայն արծ արը ու ուկին եւ պղնձէ ու երկարէ ամանները Տէրոց տանը գանձին մէջ դրին»։ «Ու բոլոր քաղաքին մէջ եղողը, այր եւ կին, երիտասարդ եւ ծեր, արջառ ոչխար ու էշ սուրի բերնէ անցընելով կորսնցուցին» (Յեսու Զ. 20-24):

Հին ազգերու մէջ առամբնուրիւն էր ոչ միայն սիրել բարեկամը, այլև բշնամին ոչնչացնել։ Բշնամիի արիւն խմել շատ ազգերու մէջ պատմական իրողուրիւն է։ Նոյնիսկ Սաղմոսներու մէջ բշնամական անէծներ կան դէպի հակառակորդները (Սաղմ. ՃԹ. 6-16)։ Անոր վրայ ամրարիշա մը վերակացու դիր. եւ Սատանան բող կայնի անոր աչ կողմը։

Երբ զատուի՝ յանցաւոր ելլէ։

Ու անոր աղօրէը մեղք ըլլայ։

Անոր օրերը պակսին։

Եւ անոր պաշտօնը ուրիշը առնէ։

Անոր որդիները որք ըլլան.  
Ու անոր կինը՝ որբեւայրի, եւ անոր որդիները  
քափառական ըլլան ու մուրան,  
Եւ իրենց աւերակներէն ելլելով հաց փնտոնեն:  
Փոխ տուողը առնէ անոր բոլոր ունեցածը.  
Ու օտարները յափշտակեն անոր վաստկածը:

Բնաւ մէկը գրուրիւն չընէ անոր.

Ու մէկը չողորմի անոր որբերուն:

Անոր զաւակները կորուստի մատնուին,  
Անոնց անունը զայու ազգին մէջ չնշուի:  
Անոր հայրերուն անօրէնուրիւնը Տէրոցը  
առջեւ յիշուի. եւ անոր մօր մեղքը չչնշուի:  
Անոնց ամէն ժամանակ Տէրոցը առջեւ ըլլան.  
Որպէս զի անոնց յիշատակը երկրէ վերցնէ:  
Վասն զի անիկա ողորմուրիւն ընելը չյիշեց.

Հապա խեղճը ու աղբատը հալածեց.

Որպէս զի սիրալ կոտրածը սպաննէ:

Աւետարանին Քրիստոնէուրիւնը  
գրուրեան, կարեկցուրեան եւ սիրոյ  
կրօմննէ: Քրիստոնէուրիւնը խորտակած  
է հին աշխարհի կուռք «եսական»  
ամրոցները: Ան վերջացուցած է աւան-  
դական ու մարդկային հաւատալիքները:

Քրիստոնէուրիւնը հայրենասի-  
րուրեան գաղափարը չ'ոչնչացուց, այլ՝  
սրբազործեց: Հայրենասիրուրեան ու  
ազգասիրուրեան գաղափարը բարեփոխ-  
ւեցաւ եւ դարձաւ մարդկային հոգիի  
լաւագոյն զգացումներէն մին:

Հասարակ (հերանոս) աստուած-  
ները ունեին իրենց օգտակարուրիւնը  
մարդոց: Անոնց մարդկուրեան մէջ  
կենդանի պահեցին Գերբնականին իդքը  
եւ հաւատեք, հոգ չէ որ Ճշմարիտ  
Գերբնականը՝ «Ճշմարիտ Հայր  
երկնաւորը» անձանօր էր իրենց:

Անոնց մատակարարեցին  
մարդոց այն, ինչ որ հանելի էր մարդոց,  
բայց ոչ այն, ինչ որ մարդ կը կարօտէր՝  
փրկուելու համար: Մի միայն  
Անմերձենալի Սուրբն է, որ կը  
գերազանցէ մարդը, փրկելու զայն իր  
անձնակեդրոն փառասէր մոլուրենէն,  
որ կը կործանէ միարանուրեան պաշտա-  
մունքային միասնականուրիւնը եւ

կ'ուղղէ զայն դէպի մահ:

Տեսնենք թէ որքան ապականած  
ու եղծանուած են Յիսուսի աւետարա-  
նարոյր պատուիրանները աշխարհակա-  
նացած եկեղեցիներուն մէջ, 2000  
տարիներու ընթացքին:

1. Աստղիկ աստուածուիրին նը-  
լիրուած տօնը կը կոչուի Վարդավառ:  
Վարդավառը հանդիսացած է  
հերանոսական շրջանի մեծագոյն տօնը,  
ցնծուրեան եւ ուրախուրեան՝ նուիրուած  
Աստղիկ աստուածուիւնոյն:

2. Խաղողօրինէլը կու զայ հե-  
ռաւոր անցեալէն երը սովորուրիւն էր  
բերքի լաւագոյն բաժինը նուիրել  
աստուածներուն՝ իրրեւ գոհարանուրիւն  
եւ երախտագիտուրիւն: Հերանոսական  
այս աւանդուրիւնը ուղղուած էր պտղա-  
րերուրեան մայր Անահիտ աստուածու-  
իրին: Հայց. Առաք. Եկեղեցին որդեգրեց  
իրրեւ ընծայարերում զայն զուգաղի-  
պեցնելով Աստուածամօր տօնին:

Հերանոսուրիւնը սպաննած էր  
կենդանի առաքեալները՝ Եկեղեցին,  
հետեւարար՝ Եկեղեցին ալ բանդեց  
հերանոս կուրքերն ու մեհեանները:  
Քրիստոնեայ աշխարհի ընդհանուր  
կենցաղին մէջ իշխողը, տակաւին  
հերանոսուրիւնն է՝ Քրիստոնէական  
դիմակի ներքեւ: 12-րդ դարէն սկսեալ  
արուեստագէտներ ներկայացուցին  
Քրիստոնէուրիւնը յոյն-հոռոմէական դա-  
սական արուեստի ըմբռնումով:  
Աստուած դարձաւ այլակերպուած  
անձնաւորուրիւնը հերանոս աստուած-  
ներուն՝ դրամ, հարստուրիւն եւ փառք:

Զծամծմենը մեր բառերը,  
խօսինը օրուան եւ պահանջման համա-  
ճայն: Ունին բաջուրիւնը պարսաւելու,  
խարանելու, եւ դատապարտելու նոր  
հերանոսուրիւնը (այժմեան Քրիստոնէ-  
ուրիւնը) նիւթապաշտուրիւնն ու  
մարմնապաշտուրիւնը ի՞նչ տարազի

տակ ալ բայնուած ըլլան այդ հաւատալիքները:

«Հայոց հերանոսութիւնը կ'ազդը- ւի յունական, ասորական, մազտէական կրօններէ: Հայ քրիստոնէութիւնը կամ եկեղեցին կ'ազդուի ուրիշ եկեղեցիներէ: Սակայն հայեր կը կաղապարեն, կ'ազգայնացնեն իրենց կրօնագիտութիւնը եւ կ'ուզեն ցոյց տալ թէ իննութիւնը ունին իրենք» (Կոլոտ, էջ 90-ի):

Ի՞նչ է Քրիստոնէութեան իրականութիւնը, եկեղեցական շէնք է, կղերականութիւն է, աւանդութիւն է: Քրիստոնէութեան իրականութիւնը ոգի՛ է, ըմբռնում, ապրում եւ ծառայութիւն: Պէտք է անդրադառնանք որ Քրիստոնէութիւնը հագուստ մը չէ որ մեզի պարտադրուած է: Չենք կրնար զայն հագուստի նման հանել եւ հագնիլ մեր ուզած ժամանակը: Քրիստոնէութիւնը կեանք մըն է, որ կը բարգմանուի միայն գործով եւ կեանքով:

Ամբողջ հին աշխարհը երկունքի մէջ էր եւ անոր ծնունդը Քրիստոնէութիւնն էր: Քրիստոնէութիւնը մեզմէ կը պահանջէ, մտի եւ սրտի սրբութիւն, բարոյական կեանք եւ սէր դէպի մեզ նման մարդը:

**406-451՝** ժառանգութեան հինգ տարիներու տելողութեան մը ընթացին, հոգեկան ու մշակութային հպատակութենէ յաւերժական ապրումի սլացաւ հայութիւնը՝ բարգմանելով թիսուսի Աւետարանը հայերէնի՝ անխորտակելի զրահը Քրիստոնէութեան: Քրիստոնէութիւնը 2000 տարի ետք տակաւին կը մնայ աշխարհի ամենատարածուած կրօնները:

Վերջապէս քրիստոնեայ ըլլալ կը նշանակէ ցոյց տալ խօսենք ու գործով յիմարութիւնը կուապաշտութեան (դրամ դիզելու հարստութեան), որուն մէջ բաղուած է ամբողջ հերանոս աշխարհը

(Խաներորդ դարու (time is money) փիլիսոփայական կրօնքը): Քրիստոնէութիւնը՝ ոմանց համար կրօնասիրական նառ է կամ դաւանական մարզանիք... գործնական քրիստոնէութիւնը ամենօրեայ ապրում է կենցաղավարութեան մէջ: Արեւմտեան ափերուն վրայ մեզ շրջապատող զանազան հոսանքները կէտ նպատակ դարձուցած են բայցայել Քրիստոնէութիւնը:

Քրիստոնեան այն մարդն է, որ կը շնչէ իր անձը՝ եսասիրութիւնը, փառատենչութիւնը, եւ կ'աշխատի իր ընկերոջ քարիքին ու Աստուծոյ փառքին համար: Առանց Գերբնական ներշնչման, մարդ հասարակ էակ մըն է, գրեթէ հաւասար անրան կենդանիին: Այս իրողութիւնը լաւ իմացած էին հերանուները, աւելի լաւ, բան այսօրուան բերեւամիտ քրիստոնեաները. անունով միայն կամ շարժուածեւրով քրիստոնեաները:

Երբ Քրիստոս երկրի վրայ երեւցաւ, հնաւանդ երկրի վրայ կը բագաւորէին ոնքագործները: Քրիստոս է վճռական ու վերշնական գործակատարը հաւատին ու ո՛չ թէ Մովսէսի Օրէնքը: Կեդրոնական պահանջը՝ հաւանով է առ Քրիստոս: Քրիստոս է մեր զերագոյն հեղինակութիւնը:

Սուրբ Հաղորդութեամբ հոգիներու միջեւ համազանգուած միութիւն մը կը ստեղծուի: Քրիստոս չպատկանեցաւ անցեալին, այլ կ'ապրի ամէն օր: Ան իր ամենախոնարի ծագումով, իր օրինակելի բարութեամբ, իր օրինակելի զոհաբերութեամբ, եւ մանաւանդ՝ իր օրինակելի աղբատութեամբ:

Երբ փարիսեցիներ կը դաւեն իր կեանքին դէմ, երբ հակառակորդները կը պատրաստուին զինք սպաննելու, երբ ամրոխը իր դէմ կ'ելլէ, Ան հիմերը կը

դնէ Եկեղեցւոյն, կը բնորոշէ անոր ընդհանրականութիւնը, կու տայ անոր հիմնական պատուէրը սիրոյ:

Ո՞ր իմաստակըրը, ո՞ր օրէնսդիրը, ո՞ր հիմնադիրը, ո՞ր աշխարհակալը պիտի կարենար այսպիսի գործ կատարել, նման պայմաններու մէջ: Ո՞վ կրնայ մեռնելով կառուցանել, ո՞վ կրնայ գերեզմանի մէջ հիմք դնել իր բագաւորութեան: Ինչ որ անհնար է մարդկային ուժով ոնեւէ էակի, իրականութիւն դարձած է Քրիստոսվ: Քրիստոս կը մեռի, կը բաղուի, յարութիւն կ'առնէ, կի հիմնէ իր Եկեղեցին՝ երբ ցմիշտ պարտուած կը քուի:

**Մենք, հայութիւնը** կ'ըմբռնենք կրօնով, Հայ Եկեղեցիով: **Մեզի համար իրաւ Հայը, Տրիստոնեայ հայ մարդն է, իսկ անկրօն հայը՝ հեթանոս մըն է, որ պարտի մկրտուիլ Մայր Եկեղեցւոյ աւազանին մէջ՝ դառնալու համար նո՞ր Հայը, նշանարիտ հայորդին:**

Յիսուս Քրիստոս սոսկ աննման Մարդը չէ, ոչ ալ Յիսուս Նազովրեցին, ամէնէն կատարեալ էակն է:

1. Վերոյիշեալ անձնաւորութիւնը կրնայ փիլիսոփային վեհ անձը ըլլալ:

2. Սոկրատ ընդնշմարել տուաւ՝ հոգիին մատչելի լուսաւոր բարձունքները, շրջեց բարոյականն ու օրէնքները իր ժամանակին:

3. Մովսէս դատապարտեց մեղքը եւ յանցանելը:

4. Պուտուա զանազանեց չարն ու բարին, բայց թէ՛ Սոկրատի, թէ՛ Մովսէսի եւ թէ՛ Պուտուայի կը պակսի բացարձակ Ոգեկանութիւնը, որով համակուած է խօսքը Յիսուսի, որ գործ է միանգամայն:

5. Մարդոց երեւակայութենէն յառաջ եկած դիրքերն ու չաստուածներն իսկ խամանիկներին են՝ բաղդատմամբ Յիսուսի:

6. Յիսուս, աննման Մարդը, կատարեալ էակը, Աստուածորդին է:

«Քրիստոս ինք՝ տեսանելի պատկերն է աներեւոյք Աստուծոյ. Հօրը Որդին, ծնած համայն ստեղծուածներէն առաջ» (Կողոս.Ա. 15) «Որովհետեւ Հայը ուզեց, որ Քրիստոս իր մէջ ունենայ աստուածային բնութեան իիութիւնը» (19):

## ԱԼՊԵՌ ՆՈՐԱՏՈՒԽԿԵԱՆ